

# Պ Օ Ս Ն Ա Կ

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

### ՀԱՆԴԻՍ ՇԱԲԱԹԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ

---

Թիւ 8

---

1888

---

Մայիս 28

### ԿՐՈՆԱԿԱՆ

---

#### ՃԱՇՈՒ ԱԻԵՏԱՐԱՆ ԸՍ ՅՈՎՀԱՆՆՈՒ

Ժ. 37—41: ԺԱ. I—II

«Եւ ասէ Յիսուս. ի դատաստան եկի յաշխարհն յայս, զի որ ոչն տեսանեն՝ տեսցեն, եւ որք տեսանեն՝ կուբացին» :

Յիսուս կը յայտարարէ թէ ինքն աշխարհն եկած է դատելու համար. իւր փառքը չտեսնաղները պիտի տեսնեն, իսկ տեսնող բայց չհաւատացողները պիտի կուրնան։ Փարիսեցիք հասկնալով թէ Յիսուս իւր այս խօսքով զիրենք կակնարկէ, կըսեն. «Միթէ եւ մեք կոյրք իցեմք»։ Կը սպասասխանէ նոցա Տէր Յիսուս. «Եթէ կոյր լինէք, մեղք չէք ունենար. բայց զի կըսէք թէ կը տեսնեմք, ուրեմն մեղքը ձեր վրայ կը մնայ», որոյ հետեւանքը պիտի լինէր կուրութիւն չտեսնելու համար Մեսիայի յաւիտենական փառքը։ Յետոյ կը պատմէ Յիսուս թէ ինքն է ճշմարիտ հօգիւը բանաւոր ոչխարացն Աստուծոյ, որոց առջեւէն երթալով պիտի առաջնորդէ յերկինս, եւ թէ ինքն է միանգամայն դուռն ընդ մէջ երկնի

Եւ երկրի : Յիսուս այն խարբերայներն ակնարկելով, որք Մեսիայի կեղծ անուան տակ իրմէ առաջ եկած էին . Գործք Ե . 56—58 . կամ թէ նոյն իսկ այն աղանդապետներն ակնարկելով, որք իսրայէլի միութիւնը լարաբաժին ըրած եւ Հրեայ ազգն այլ եւ այլ հակընդդէմ կուսակցութեանց մատնած էին , համարձակօրէն կը չեշտէ . թէ « Ամենեքեան՝ որք յառաջ քան զիս եկին , զողք էին եւ աւազակք , այլ ոչ լուսն նոցա ոչխարքն » : Ապա կը կրկնէ . թէ ինքն է դուռն կենաց , իւր հետ մտնողը պիտի ապրի , արձակ համարձակ պիտի մտնէ ենէ , եւ աստուածային փառացն չնորհօք պիտի պարարի , որովհետեւ կը յաւելու . « Ես եկի , զի զիեանս ունիցին , եւ առաւել եւս ունիցին » :

Պ.

## Բ. ԺՈՂՈՎ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ

ԵՒ

### ՀԱՅ ԴԻԷՑԱԶԱՇՆՈՒՅՆԻ

Առաքելական երկրորդ ժողովը տեղի ունեցաւ , զի հաւատացեալք բազմացած էին , եւ տնտեսագիտական մատակարարութեան այն եղանակն թէ « Ամենայն ինչ հասարակաց է » , զոր Առաքեալք ի սկզբան հաստատած էին , գ.ժուարութեանց սկսած էր հանդիպիլ . Տրտունջներ կային այն հաւատացելոց կողմէն , զորս Ս. Գիրք ընդհանրապէս Յոյն կը կոչեն , որք թէեւ էին ազգաւ Հրեայ , այլ բարբառով յունական , զի ծնած ու սնած էին ի Փոքր-Ասիա եւ ի Յոնիական կղզիս , թէ « Արհամարհեալ լինէին ի պաշտամանն հանապազորդ այրիք նոցա » : Առաքեալք արդարացի գտնելով սոցա արտունջը կը կոչեն « Զբազմութիւն աշակերտացն եւ ասեն . Ոչ է հաճոյ մեզ թողուլ զբանն Աստուծոյ եւ պաշտել զսեղանս : Ընտրեցէք , եղբարք , վկայեալ ի ձէնջ արա եօթն՝ լիս Հոգւով արբով եւ իմաստութեամբ <sup>(1)</sup> , զորս կացուսցուք ի

(1) ի Յոյնն չլր :

վերայ պիտոյիցս այսոցիկ : Եւ մեք աղօթից եւ պաշտաման եւ բանին հալատակ լիցուք» :

Ի՞նչ էին այս տրտունջներ . որովհետեւ ամէն բան հասարակաց էր , քրիստոնէական ընկերութեան մէջ սեպհականութիւն չկար , ուստի Առաքեալք բոլոր հաւատացելոց ուտեսի եւ հագուստի այսինքն տնտեսական հոգն ինչպէս յանձնած էին աշակերտաց , նոյնպէս եւ այն կանանց , որք այրի էին հետեւարար եւ երիցագոյն : Յունարարբառ Հրեայք տեսնելով թէ բնիկ Հրեայք աւելի իմն խնամօք կը մատակարարուին , եւ թէ անտես կը մնան այն այրիք , որք պաշտօն ունէին յունաբարբառ Հրեայց ընտանեկան պիտոյից հըսկել , սկսան բողոք բառնալ ընդդէմ այս անհաւատար տընտեսութեան<sup>(1)</sup> :

Աստ ի ժողովի կրնարուին ի ձայն համօրէն հաւատացելոց եօթն անձեր , որք յետոյ Սարկաւագ անունն առին , որք ոչ թէ միայն հաւատացելոց նիւթական մատակարարութեան հոգն ստանձնեցին , այլ եւ հոգեւոր մատակարարութեանն իսկ , զի լի էին Հոգւով սրբով , եւ քարոզ էին բանին կենաց , եւ հրաշագործ . Գործք . Զ . 8 . է . 4—57 , Սոքա առաքելական ճեռնադրութիւն առնլով այնուհետեւ սպասաւորեցին Եկեղեցւոյ<sup>(2)</sup> :

Բայց այս այրիներն ի՞նչ պաշտօն ունէին . — Եկեղեցական սպասաւորութիւն եւ մատակարարութիւն հոգեւոր սլիտոյից կանանց . Սոքա կը կոչուէին սարկաւագուհի . « Յանձն

(1) Կը մեկնուի նաեւ Տարբեր իմն . իր թէ բուն Հրեայք ամէն անարդ ու ծանր ծառայութիւններ Յոյն այրեաց վրայ կը ծգէին . Եւ հազիւ երբեմն կը Թոյլաւէին նոցա հալորդ լինելի ի պաշտամուն իրենց հետ , անվարժ եւ անփործ համարելով զնոսա:

(2) Հերոնիմոս եւ Յ. Ռոկեբրւան այս սարկաւագաց պաշտօնը ընտեսական պիտոյից համար միայն կը կարծեն , իսկ միւս հայրապետք առնասարակ հոգեւորին եւս պաշտօնեալ կը նշանակին : Յուստինոս վկայ ու մանաւանդ Եզնատիոն՝ Ժամանակակից Առաքելոց կը գրեն թէ սարկաւագունք կը տանէին գմարմին Տեսան ի կիւրակէս առ այն հաւատացեալս , որոց կարելի չէր միաբան գտնուիլ ի միում տեղւոշ յաղօթս : Թող որ Փիլիպպոս մին այս հօթներէն մկրտեց զներբինին Եթովպացի ; աւետանելով զէւր Յիսուս . Գործք . 2—40 :

առնեմ ձեզ զՓիրէ զՓոյր մեր, որ է սպասաւոր հեկեղեցւոյն կենքրացւոց, զի զնա լնկալջիք ի Տէր՝ արժանի սըրբոց, եւ վերակացու լինիջիք նմա, յոր պէտու իրաց եւ կոչեսցէ զՃեզ, վասնզի եւ սա վերակացու եղեւ բազմաց եւ ինձ իսկ գլխովին։ Հռովմ. Ժ. 1—5: «Առ Հռովմայեցիս գրեցաւ ի ճեռն Փիբեայ սարկաւագի»։ այս վերջաբանէ առ Հռովմայեցիս թղթոյն Պօղոսի ի Հոյ, ի Յոյն եւ յԱսորի թարգմանութիւնս: Կերեւի թէ Առաքեալք ումանք Աւետարանի քարոզութեան գործակից Փոյրեր ունէին իրենց հետ, եւ առ այս կալինարկեն բանք Պօղոսի: «Միթէ ոչ ունիցիմք իշխանութիւն զքորս կանայս շրջեցուցանել ընդ մեզ, որպէս եւ այլ Առաքեալքն եւ եղամարքն Տեառն եւ կեփաս: Եթէ միայն ես եւ Բառնաբաս ոչ ունիցիմք իշխանութիւն չգործել ինչ»։ Ա. Կորնթ. Թ. 3. 6:

Ի հնումն այս էր պաշտօն սարկաւագուհեաց. Ա. Դռնապանութիւն վասն կանանց յեկեղեցւոջ: Բ. Այցելութիւն առ կանայս, մանաւանդ ի հալածանս: Գ. Աղքատիկ ընտանեաց տանիլ նպաստ օգնութեան: Դ. Սպասաւորել ի Միրտութեան եւ ի Դրոշմի կանանց: Այլ սակայն չունէին սոքա յեկեղեցւոջ իշխանութիւն քարոզութեան: Հրամանն առաքելական առ այս բացարձակ էր. Ա. Կորնթ. Ժ. 55: Ա. Տիմ. Բ. 12:

Հասակ սարկաւագուհեաց ոչ պակաս վաթսունէն. մի մանկամարդ ի տիս. «Այրի ընդ այրիս անուանեսցի, որ չիցէ պակաս ի վաթսնամենից, միոյ առն կին լեալ, եւ ի գործս բարիս վկայեալ. Եթէ զհիւրս ընկալեալ իցէ, Եթէ զարրոց ոսոս լուացեալ իցէ, Եթէ նեղելց բաւական լեալ իցէ, Եթէ զամենայն գործոց բարեաց զիեա երժեալ իցէ: Այլ ի մանկամարդաց այրեացն կրատարէա, զի յորժամխայտան զիրիտոսիւ, ամուսնանալ կամին»։ Ա. Տիմ. Ե. 3: ինչպէս սարկաւագաց եւ սարկաւագուհեաց եւս ներելի չըր ամուսնութիւն յետ ճեռնադրութեան:

Առաքելական այս Երկրորդ ժողովս տեղի ունեցաւ յամի Տեառն 34 յերուսաղէմ:

Ի մատենագրութիւնս Հայոց սարկաւագ կանանց յիշատակութիւն դուն ուրեք կերեւի: Միսիթար Պօշ կը գրէ. «Ի

կանանց սարկաւագունս ձեռնադրել, որք կոչին սարկաւագունիք, վասն քարոզելոյ կանանց եւ ընթեռնուլ աւետարան. զի մի մոցէ անդ այր, եւ մին նա արտաքս քան զվանսն ելանիցէ » եւայլն :

Ի Հայս կը հիմնէ Բարթողիմէոս առաքեալ Հոգեաց վանքը, հոն Տիրամօր պատկերին սպասաւորող կիներ կարգելով: Որբեր եւ որբուհիներ, թշուառ ծնողաց կամ ընկեցիկ տղեկներ ժողվել ու կրթել, աղջիկ ու մանչ առհասարակ ի վոնս պատառսպարելով, Մեծին Ներսիսի նախահոգ գործն էր: Զի ըստ Բիւզանդայ Ներսէս «Շինեաց զայս ամենայն կուսաստանս յամենայն գաւառոս, զի որ միանդամ կուսանք եւ հաւատացեալք իցեն, անդը ժողովեսցին ի սկահս եւ յաղօթս եւ կերակրել յաշխարհէ եւ յիւրաքանչիւր ընտանեաց: Զայն աւերել հրամայէր Պապ թագաւորն եւ վկուսանսն հաւատացեալսն տայր հրաման ի խառնակութիւն պղծութեան»:

Երկու սեռի կրօնաւորաց հագուստը տարբեր էր, զի յեղիչէ կընթեռնումք . «Արք եւ կանայք որք բնակեալ էին յիւրաքանչիւր մենանոցս, փոխեսցեն զհանդերձս իւրեանց ըստ աշխարհական կարգաց»: Դարձեալ . «Յանդգնեցան եւ եւս կանայք փշտիպանացն . . . պատառել զհանդերձս հաւատաւոր կանանցն» :

Կը գրէ Յովկաննէս կաթողիկոս . «Դադարեալ կային խորագնազգեաց կրօնաւորեալք տիկին Հայոց Ամրատոյ (Արքայի), եւ նու նորին իսկ, որ է գուստը արքային Եգերացւոց եւ այլ եւս կանայք ազատագունդ արանց» :

Ի պատմութեան Ասողկայ, մայր Աբասայ թագաւորին կարուց «Զվարս կրօնաւորութեան ինքն առեալ՝ երթեալ բնակէ ի տեղին, որ Թրին վանք անուանի»: Առ Մագիստրոսիւ կրօնաւորուհի կը յիշուի Շուշան, մայր Մեծին Վահրամոյ, որ ջախջախելով Յունաց բանակն առ Երասմոււ, ազատեց Անի քաղաքը եւ զԴադիկ կարգեց թագաւոր: Կը գրէ և Վարդան թէ: «Եին եւ կանայք թագաւորազունք կրօնաւորեալք կուսութեամբ ի Քողայըն (Վանք), Խորասու եւ Մարիամի, առ որս գրէր սուրբ վարդապետն Սարկաւագ զգուշական խրատու» :

«Խսկ ո՞վ է սա , որ երեւեալս է իբրեւ զառաւօս , գեղեցիկ իբրեւ զլուսին , ընտիր իբրեւ զարեգակն , իբրեւ զհիացումն կարգեալ» : Սա ի ձի աշտանակոծ՝ սուր ի ձեռին , հեծելագնդի մը ի գլուխ անցած՝ կը կռուի անվեհեր : Դա օրիորդ է , որ հարսն կերթայ ի Սիւնիս , կը պաշարուի թշնամիներէ , որք գարանած էին առեւանգելու համար «Զկոյսն , անհամեմատն գեղեցկութեամբ» : Կը ջարդեն կը ջարդուին . սա այլ եւս յուսակտուր՝ կը մորակէ ձին , կը խաչակնքէ , եւ լեռան ահագին բարձութենէն , կը գահավիժէ ինքզինքը դէպ ի վար՝ ի խորս անդնդոց : Ա.փ ի բերան կը լինին թշնամիք : Եւ որովհետեւ ողորմութեամբն Ա.ստուծոյ կազատուի , ի նշան երախտագիտութեան առ Ա.ստուծոյ կը հիմնէ կուսաստան , եւ արիւնոտ ձեռամբն , իւր այս հրաշալի ազատութեան պատմութիւնը արձանագրելէ յետոյ՝ կուխտէ ի կուսութեան մնալ , կրօնաւորիլ անդ իւր վանուց մէջ . Ստեփանոս Օրպէլեան . Պատմ . Գլ . լ.2 :

Այս քաջարի օրիորդն է Շահանդուխտ , գուստր Վարագտրդասաւայ Աղուանից իշխանի :

Վ.

## ԵԿԵՂԵՑՈՒՄ

### ԱՒԱԳ ԽՈՐԱՆ ԿԱՄ ՍԵՆԱՆ

Յետ Նոյի , երբ աշխարհս կռապաշտութեան մէջ ընկըռմած կը զառածանէր , Աբրահամ , խսհակ եւ Յակոբ նահապետք սեղան կանգնեցին ընդ խորանաւ , ազօթեցին եւ զրհեցին ճշմարտին Ա.ստուծոյ . Ծննդ . ԺԲ . 8 : իԵ . 25 : լԵ . 7 : Բայց աստուածային այս պաշտօնին այսինքն Զոհին կամ Պատարագին հետ , որ կը կատարուէր ի վերայ սեղանոյ ընդ խորանաւ , աստուածային յատուկ պաշտօնեայի սիշաք կար , այն է Քահանայի : Առաջին անգամ կը յիշատակուի Մելքիսեդեկ «Քահանայ Ա.ստուծոյ բարձրելոց , որ ել ընդ առաջ

Սբրահմանու, յորժամ գարձեալ գայր ի կոտորածէ թագաւորաց եւ օրհնեաց զնա, որում եւ տասանորդս յամենայնէ ետ Սբրահման. Նախ թարգմանի թագաւոր որդարութեան, ապա թագաւոր Սաղիմայ, որ է թագաւոր խաղաղութեան: Անհայր, անմայր, չհամարեալ յազգս, որոյ ոչ սկիզբն աւուրց եւ ոչ կատարած կենաց. Նմանեալ Որդւոյն Աստուծոյ՝ կայ մեայ քահանայ մշտնջենաւոր»: Եբր. է. 1—5: Ծննդ. ԺԴ. 18—21: Մելքիսեդկ<sup>(1)</sup> հացիւ եւ զինեաւ ընծայամատց եղաւ առ Սբրահման, ցոյց տալու համար թէ Աստուծոյ պաշտօնեայն Աստուծոյ կողմէն ձեռնունայն չերեւիր առ ժողովուրդն, արտաքին նշանաւ մը իսկ կօրհնէ. իսկ Սբրահման փոխանակեց այդ հացն ու գինին տասանորդ տալով, ցոյց տալու համար թէ ժողովուրդն եւս ձեռնունայն ելնելու չէ առ պաշտօնեայն Աստուծոյ, արտաքին նշանաւ մը, այսինքն ի ցոյց իւր շնորհապարտութեան կը փոխարինէ օրհնութիւնը, կամ որ ճիշդն է, կը գնէ հոգեւորը մարմնաւորաւ: Ահա այսքան կին դարերու յիշատակ են այն նուէրք, որք մինչեւ ցայսօր կը փոխանակուին ընդ մէջ պաշտօնէութեանն Աստուծոյ եւ ժողովրդեան:

Բայց հոն ուր Աստուծած կիջնէր, հոն այլ եւս տեղի էր Աստուծոյ, տեղի նուիրական: Մարդկային երախտագիտութիւնն առ Աստուծած՝ պարաէր, ունենալ յիշատակարան, հոն կանգնուած ու հաստատուած, ուր Աստուծած մարդէն ընդունած էր պաշտօն երկրագութեան, զոհ կամ պատարագ, ուր Աստուծ երեւցած էր առ մարդն ի նշան իւր անհաւն սիրոյն: «Եւ վերացաւ ի նմանէ Աստուծած ի տեղւոջէ՝ ուր խօսեցաւ ընդ նմա: Եւ կանգնեաց Յակոբ Արձան ի տեղւոջէ՝ ուր խօսեցաւ ընդ նմա, արձան քարեղին եւ նուիրեաց ի նմա նուէրս, եւ արկ ի վերայ նորա իւղ, եւ կոչեաց զանուն տեղւոյն՝ ուր խօսեցաւ ընդ նմա Աստուծած, Բեթէլ. Ծննդ. լ. է. 15—16:

(1) Մելքիսեդեկ օրինակ էր Քրիստոփ, զի նա է «Քահանայ յափեսեան ըստ կարգին Մելքիսեդեկի»: Եւ ոչ ըստ կարգին Ահարոնի, որոյ ազգաւոհումը, օծումն ի քահանայութիւն, կենցաղն ու մահ ծանօթ են Սաղմ. ձժ. 4: Եբր. է:

Դարձեալ. «Եւ զարթեաւ Յակոր ի քնոյ անտի իւրմէ եւ ասէ. Տէր է ի տեղւոջո յայսմիկ. եւ ես ոչ գիտէի: Զահի հարաւ եւ ասէ. Ահեղ իմն է տեղիս այս եւ ոչ է սա՞ եթէ ոչ տուն Աստուծոյ, եւ այս է դուռն երկնից: Եւ յարեաւ Յակոր ընդ առաւօտն եւ այր զվէմի՝ զոր եղ ընդ սնարս իւր եւ կանգնեաց զնա արձան: Եւ արկ իւղ ի գլուխ նորա: Եւ կոչեաց Յակոր զանուն տեղւոյն այնորիկ տուն Աստուծոյ. . . : Եւ ուխտեաց Յակոր ուխտ եւ ասէ. Եթէ եղիցի տէր Աստուած ընդ իս . . . վէմս զոր կանգնեցի արձան, եղիցի ինձ տուն Աստուծոյ, եւ յամենայնէ՝ զոր տացես ինձ, տաց քեզ տասանորդս»: Ծննդ. Ի. 16—22: Հայաստանեայց եկեղեցին ունի իւր սեղանն ընդ խորանաւ, սեղան քարեղէն՝ այն է վէմքարն, ուր Քրիստոս կը հանգչի, գան Աստուծոյ. Եւ արձանն անդ ի սեղանի, խաչն է Քրիստոսի: Խորան, սեղան եւ խաչ այժմ կօծանին եւ ապա ըստ Յակոբայ կընդունին նուէր, այն է երկրպագութիւն եւ աղօթք առ Աստուած: Հոն՝ ուր Աստուած կերեւի, տուն է Աստուծոյ, եւ մեր ունեցածէն Աստուծոյ տասանորդ ապլը՝ տուրքն է ովզրութեան: Ահա այսպէս սկսաւ հիմնուիլ տուաջին եկեղեցին, որոյ շարունակութիւնն է այժմեանն, միայն թէ Հինն ստուեր էր եւ օրինակ նորոյն, «Որ յայտնելոցն էր Քրիստոսի», որ եկած էր ոչ թէ « Էուծանել զօրէնս կամ զՄարգարէս, այլ լինույ»: Մատթ. Ե. 17:

Հին եկեղեցին ապա կազմակերպեցաւ ի ձեռն Մովսէսի: Նա շարժական կանգնեց խորան, խորանն վկայութեան: Հոն Սրբութիւն Սրբութեանց մէջ, ուր տարին միանգամ Քահանայապեաը կը մանէր, կը կենար Տապանակը, զոր հանապազ թեւատարած կը ծածկէին Քերովթի ոսկեձոյլ: « Եւ արասցես երկուս քերովթէս ոսկիս ճախարակեայս եւ դիցես զնոսա ի վերայ երկուց կողմանց քաւութեանն: Եւ լինիցին քերովթէքն մի ի միոջէ կողմանէ եւ մի ի միւսմէ կողմանէ քաւութեանն . . . Եւ իցէ քերովթէիցն ատրածեալ զթեւս իւրեանց ի վերուստ, եւ հովանի ունիցին թեւօք իւրեանց ի վերայ քաւութեանն, եւ երեսք նոյսա յանդիման միւսեանց, զի ի քաւութիւնն հայեսցին երեսք քերովթէիցն, եւ դիցես

զքաւութիւն ի վերայ Տապանակին ի վերուստ կողմանէ , եւ դիցես ի Տապանակի անդ զվկայութիւնոն զոր ես տաց քեզ» . Ելք . ի Ե . 18—22 : ի Զ . 4 :

Հայաստանեայց եկեղեցին իւր քաւութեան սեղանին , ուր Քրիստոս կը պատարագի , հովանի ունի Տիրամօր պատկերը՝ Սաստւածորդին ի գիրկս , այս հրեշտակին ի մարմնի , կամ մարմնատեսիլ քերովլրէին պատկերը : Անդ եւ ունի Տապանակ , որոյ ի ներքս կայ միշտ մարմնն եւ արիւն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի , ի վկայութիւն փրկութեան ազգի մարդկան : Հին խորանը կը ծածկուէր այլեւայլ վարագոյներով : Առաջին եւ ներքին վարագոյրն էր բեկեզէ , ի գոյն կապուտակի , ծիրանոյ եւ կրկնակի կարմոյ , որոյ վրայ կային քերովլբէներու նկարագեղ պատկերներ . «Եւ արար վարագոյր ի կապուտակէ եւ ի ծիրանոյ եւ ի կարմոյ մանելոյ եւ ի բեկեզոյ նիւթելոյ , գործ անկուածոյ , գործեաց զնա քերովլ » . Ելք Լ.Զ. 35—58 : Դարձեալ . « Եւ այսպէս քանդակեալ էր ամենայն տաճարն շուրջանակի յատակաց մինչեւ ցյարկան քերովլբէք եւ արմաւենիք քանդակեալք . Եզեկ . ի Ա . 18—26 : Հայաստանեայց եկեղեցին իւր նկարէն վարագոյրներն ունի այն է Սրբոց պատկերք , նկարէն ի կոտաւի : Ինչպէս ի հնումն նկարէն քերովլբէք , արմաւենի եւ առիւծ ի զարդ էին Խորանին եւ Խորայէլ նոցա առջեւ կերկըրագագէր Աստուծոյ , Նոր Խորայէլ եւս պատկերներ ունի ի զարդ առճարի եւ նոցա առջեւ կերկըրագէ տեառն Աստուծոյ :

Ի հնումն ամենակալն Աստուծած հրամայեց Մովսէսի սեղան կանգնել հովեղէն կամ անտաշ ու անկոփ քարերէ , առանց աստիճանի . Ելք . ի . 25—26 : « Առան ի քարանց , եւ մի՛ հալեսցի ի նոսա երկաթ : Բոլորակ վիմօք շինեսցես զւեղան տեառն Աստուծոյ քո , եւ հանցես ի վերայ նորա ողջակէզս տեառն Աստուծոյ քում » . Բ . Օրէնք ի լ . 3 : Հայաստանեայց եկեղեցին ունի ի խորանի սեղան քարեղէն , այն է Վէմքար , առանց որոյ չմատչիր բնաւ Ա . Պատարագ : Եւ այդ սեղանն ոչ է աստիճանածեւ , այլ բոլորակ ըստ բանի աեառն Աստուծոյ , ոյր վերայ կը դրուի միշտ ամէն օր Աւետարանն ի տես հա-

ւատացելց եւ ի յուշ միանգամայն այն միակ Ողջակէզին ,  
որ պատարագեցաւն ի խաչի :

Ի սկզբանէ աշխարհի ժամանակ առ ժամանակ Արէլ ,  
Նոյ , Արքահամ , Յոր , Խսահակ եւ Յակոբ անձամբ կը զո-  
հէին իրեւեւ քահանայ , այլ սակայն առ Մովսիսիւ Խստուած  
Ղեւեայ ցեղն ընտրեց ի քահանայութիւն , որովհետեւ Աստ-  
ուած աղառոած էր Խսրայելի անդրանիկներն ի կոտորածի անդ  
անդրանիկացն Եգիպտացւոց , ուստի ի փոխարէն Ղեւեայ ցեղն  
ընտրեց . «Եւ առցես զՂեւոտացիսն ինձ , զի ես եմ Տէր , փոխա-  
նակ ամենայն անդրանկացն Խսրայելի» . Թիւք Գ. 41 : Եւ Տէր  
պարտաւորեց ժողովրդեան , տասանորդ տալ քահանայից ,  
նոցաւ ապրուստին ապահովութեան համար . «Եւ որդւոցն  
Ղեւեայ ահա եառու զամենայն տասանորդս Խսրայելի ի ժա-  
ռանգութիւն , փոխանակ պաշտաման նոցա զոր նոքայն պաշ-  
տիցեն ի խորանին վկայութեան» . Թիւք ԺԸ. 21 : Հայաստան-  
եայց Եկեղեցին ունի պաշտօնեայ , այլ ոչ ըստ կարգին Ղեւեայ  
այսինքն առանձնաշնորհեալ դասակարգէ մը , այլ անխոտիր  
ամէն դասակարգէ ընտրուած եւ կոչուած ի պաշտօն քահա-  
նայութեան : Ի նոր Եկեղեցւոջ արժանինքն է պայման ի կոչումն  
պաշտաման Տետուն : Եւ Հայ քրիստոնեայ հաւատացեալք  
յօժարափոյթ են միշտ հոգալ զապրուստ քահանային , լսելով  
Քրիստոսի խօսքն եւս , թէ «Մշակն արժանի է վարձու իւ-  
րում» . Մատթ . Ժ . 9—14 . Եւ Առաքելցն , թէ «Ոչ գիտէք ,  
եթէ որ ի տաճարին գործեն , ի տաճարէ անտի ուտեն , եւ որ  
սեղանոյն պաշտօնեայք են , ի սեղանոյ անտի վայելն : Նոյն-  
պէս եւ Տէր հրաման ես , որոց զՂեւետարանն աւետարանեն ,  
յաւետարանէ անտի կեալ» . Ա . Կորնթ . 15 . 14 : Մանա-  
ւանդ որ ամէն քրիստոնեայ պարտաւոր է հանել իւր եկա-  
մուտէն բաժին ամէն միաշաբաթի կամ կիւրակէ օրն ըստ յա-  
ջողելց Տետոն՝ բարեպաշտական եւ բարենպատակ գործերու  
համար . Ա . Կորնթ . 1—4 : Հին Քրիստոնեայք շատ յօժա-  
րափոյթ էին այս մասին . լսենք Պօլոս առաքեալը , «ինքնա-  
կամ բազում աղաշտամոք աղաչէին զշնորհոն եւ զհալըդուու-  
թիւն պաշտամանն , որ ի սուրբսն՝ տալ ցմեզ : Ոչ որչափ ակն  
ունէաք , այլ եւ զանձինս եւս ետուն նախ Տետոն եւ ապա

մեղ կամօքն Աստուծոյ» . Բ. Կորնթ . 3—6 : Նոյնպէս . «Եւ ոչ  
ոք կարօտէր ի նոսա , զի որք միանգամ տեսրքն էին գեղից  
կամ ապարանից , վաճառէին եւ բերէին զգինս վաճառելոցն ,  
դնէին առ ոսս Խռաքելոցն , եւ բաշխէին իւրաքանչիւր՝ որ-  
պէս ումեք պիտոյ ինչ լինէր» . Դործք Դ . 54—56 :

Պ.



## ՊԱՏՄԱՄԱԿԱՆ



### ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԻՐՈՍՈՒՀԻՆ ՀԱՅ ԿԻՆ

ԵՒ

### ԱՌԱՋԻՆ ՆԱԶԱՏԱԿ ՄՐԲՈՒՀԻՆ ՀԱՅ ԿՈՅԸ

Դիտելով գիտեմք թէ ո՞վ է Նախավկայն ի հաւատոս քրիս-  
տոնէութեան . — Ս . Ստեփանոս : Բայց գիտեմք թէ ո՞վ է  
առաջին սրբուհին ի կանայս . — Հայ կին մը , ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ .  
Եւ յօրիորդս . — ԱԱՆԴՈՒԽՏ : Զկայ գուցէ քրիստոնէական  
մատենագրութեան մէջ այնքան սրտաշարժ , այնքան ուշա-  
գրաւ գէպք մը , որպիսի է սրբուհի Սանդիմայ նահատա-  
կութեան գէպքը : Մարդ միանգամ քրիստոնէութեան տռա-  
ջին գարուն վլայ ակնարկ մը ձգէ եւ առաջին անգամ ըն-  
թեռնու Ս . Սանդիմայ վլայաբանութիւնն , իսկոյն յարտա-  
սուս կը զիզէկի : Սանդիմայ նահատակութեան պատմութիւնն  
արդարեւ սքանչելի իմն գրուած է ի կին ձառընտիրս , որք  
նախագոյն են քան վիսրենացի , որ կը գրէ . «Եւ մարտիրո-  
սանալ թագաւորի գստերն Սանդիմայ հուա ի ճանապարհն  
եւ ասոս ուրեմն յայտնել նշխարաց երկոցունց (թաղէոս ա-  
ռաքելց եւ Սանդիմայ կուսին) եւ փոխել յառագուրն : Այս  
ամենայն որպէս ասացաք , այլոց պատմեալ յառաջագոյն քան  
զմեզ՝ ոչինչ կարեւորագոյն համարեցաք ոճով երկրորդել» : Այլ  
որքան ձառընտիրք հիմնալի լեզուով մը գրած են այս  
պատմութիւնն , այլ սակայն հեղինակը տակաւին անյայտ է ,

եւ կը թուի մինչեւ իսկ լինել Դրիգոր Լուսաւորիչ, զի յիշատակարանն այս է. « Ես եպիսկոպոս՝ անարժան ծառայ Քրիստոսի, թարգմանեցի զվկայութիւն սուրբ առաքելցն Թագէսոփ եւ զարբյ կուսին Սանդիտայ եւ Խօնի ԱՄԵՆԱՅՆ ՀՈՅԱՍՏԱՆ աշխարհի, որք ընթեռնուք եւ կատարէք զյիշտակ երկոցունց ընտրելցն, արժանի համարեսջիք յիշել զանարժանս ի սուրբ աղօթս ձեր » : Արդ՝ կամ Լուսաւորիչն է ի Յոյն կամ Ասորի բնագրէ Թարգմանիչն ի լեզու Հայ, որովհետեւ նա եղած է առաջին Կարգագիրն հին Տօնացուցի, կամ իւր հայրապետ Թոռներէն մին :

Այլ որքան Ճառընախրք ներբողած են Հայոց այս բամբիշը, Քրիստոսի այս անարատ հարսնուկը, Շարականն եւս, որոյ հեղինակն եւս անյատ է, Վարդավառի յաջորդ շաբաթօրը միշտ ամէն տարի ԱՆՓՈՓՈԽ կերգէ . « Որ զտիկնութեան քո թողեր զփառս եւ աստուածային փառօքն զարգարեցար, այսօր դասակցեալ ընդ զուարթունս երկնից, վասն մեր առ Տէր բարեխօսեա » :

Մտիկ ընենք ազգային եւ արդի քնարերգութիւնն եւս (<sup>1</sup>),  
« Հայոց կոյսեր,

Շուշան վարդեր  
Փունջ փունջ առէքք, տարէք յուխտ  
Առ նազելին ձեր Սանդուխտ » :

Սանդուխտ դուստր էր Սանարուկ Հայոց թագաւորի, Մաղկահասակ եւ տղայ տիօք, ըստ Ճառընտրաց երկոտասանամեայ կամ հնդետասանամեայ « Վայելչագեղ եւ անհամեմատ գեղով երեսաց » : Թագէսոփ ի վերին Հայս յԱրտազ կը մտնէ, ուր Սանարուկ կը գոռայր (<sup>2</sup>), կը քարոզէ Քրիստո-

(<sup>1</sup>) Հայ զպրութեան երկու ատղեր — Խ. Ե. Նարակյ եւ Ղ. Վ. Ալիշան — իրարու դէմ մրցելով զերիվեր հուչակեցին Հայոց երկրի այս անթաւամ ծաղլիքը — Սանդուխտը :

(<sup>2</sup>) Խորենացի զՄանաւուկ կը նշանակէ հարկատու եւ հպատակ Հռովմէական պետութեան, մինչ նորագիւտ դրամը Սանաւրկոյ որոց ականատեսն եմք կը հաստատեն թէ Սանաւրուկ Հայ Պարթեն Թագաւոր է, ազատ և անվախ, զի դրամը այն Թագաւորաց, որը խպապէս հպատակ են եղած այդ Տէրութեան, կը կրեն ի մի կողմն ազգային նշան եւ պատկեր, իսկ ի միւս երես Հռովմէական նշան եւ պատկեր :

նէութիւն, Սանդուխտ ի գիշերի երթեւեկելով առ Առաքեալն կը հուատայ Քրիստոսի եւ կը մկրտուի: Ի պահու անդ մկրտութեան լուսեղջն խաչ կերեւի ի գլուխ Սանդիստոյ եւ ձայն հրեշտակաց. «Զուարձացիր եւ ուրախ լեր դուստր գովելի եւ հարսն բարի, երկնաւոր փեսային»: Շատեր այս լցու տեսնելով եւ ձայնը լսելով նոյն ժամայն կը դառնան ի քրիստոնէութիւն: Կը կատղին քուրմք եւ գուժկան կը լինին առ Սանատրուկ թէ Սանդուխտ եւս աշակերտած է թաղէի: Հայրական գորովզ ի սկզբան չթողուր գիմել ի խստութիւն, այլ Սանատրուկ իւր կատաղութիւնը կը թափէ նորադարձ Քրիստոնէից վրայ, կտուամահ նահատակելով: Այլ սակայն Սանատրուկ իւր աղջկան վրայ կը մտածէ: իւր աղիք կը գալարին ի տես իւր սրտի հասորին: Սանատրուկ լալագին կը պաղատի եւ ըստ ձառընտրին ասէ: «Մօտ եկ առ իս, դուստր իմ, եւ հօրս որդի Սանդուխտ»: Սանդուխտ լուռ կայ: Թագաւորը կը յաւելու. «Ուրացա՞ր զիս, որդեակ, եւ սիրե՞ս զիսաբերայն Հրեայ»:

«Սանդուխտ ուզէ, ինչ կուզես,  
Արամազդաւ տամ ես քեզ.  
Թէ մեր երկիրն է պղտիկ,  
Զէնքս ու զօրքերս են հերիք:  
Թէ հրամես՝ դուստր իմ աղւոր,  
Հայրիկդ ըլլայ քեզ զինւոր,  
Առնում ալելս ու երթամ,  
Բոլոր աշխարհս քեզ սրամ»:

Ի զուր Սանատրուկ կը խոնարհի, կաղերսէ: Կոյսն անթարթ աչօք առ իւր հայր կը կրկնէ անվեհեր. «Ոստուած, Նա է Աստուած, որ արար զամենայն յոշնչէ»:

«Թէ զիս չուզես Քրիստոնեայ,  
Թէ այլ խօսիս զլնահտայ,  
Սանդուխտ այլ քո չէ դասորիկ.  
Սանատրուկ չէ իմ հայրիկ.  
Յիսուս իմ հայր, իմ փեսայ.  
Այս իմ վերջին խօսքն ըլլայ»:

Սանատրուկ ճարահատած կը հրամացէ մատնել զԱնդուխտն ի տանջանս : Այլ սակայն Սանատրկայ ամեն չարագիւա հնարք ի դերեւ կելնեն, եւ ահա «Ազնուատոհմ կին ոմն Զարմանդուխտ անուն (1) մլրտի ամենայն տամբ իւրով, մլրտին եւ ոգիք երկերիւր» : Կը զայրանոց Սանատրու կ կը հրամացէ սպաննել Զարմանդուխտը սրով : Խոկ Ս. Սանդուխտ ի բանտի կազօթէր, լսելէ յետոյ իւր մահավճիռը :

«Սուրբ Առաքեալն Հայոց լայր,  
Կապից կուսին պագիկ տայր .  
Երկուսն եկած միաբան  
Փրկիչն յերկինք փառք կուտան» :

Սանատրուկ կը շուարի, վերջապէս կը հրամացէ սրախող սպաննել իւր աղջիկը : Ամէն Հայ աղջկունք ի լոց են, Հայոց զոռ թագւաւորին՝ Սանատրկոց աղջիկն ի մահ .

«Ամենք կանչեն, թագուհի ,  
Ողորմէ մեր աշխարհի .  
Քո թագւոր հօր արեւուն՝  
Քո աննման լուսերուն ,  
Ապրիր, Սանդուխտ, եկ, ապրիր ,  
Մի բերեր մութ, մի մեռնիր .  
Սանդուխտ, ամենքս քեզ գերի ,  
Ողորմէ մեր աշխարհի » :

Բայց երբ կը մօտենան դահիճք . «Առէ սուրբն Սանդուխտ . կացէք սակաւիկ մի, զի կացից յազօթս առ Տէրն իմ եւ Աստուած» : Եւ աղջթելէ եւ Առաքելոյն օրհնութիւնն առնէ յետոյ կոյսն իրրեւ անարատ որով եւ գառնուկ Քրիստոսի կ'երկարէ իւր վիզը . «Արիք, կատարեցէք զկամն հօրն ձերոյ սատանայի» : Եւ ահա հրաշխաք իմն դահիճք կը խուճապին, զիրար կը կոստրեն . «Խոկ աղախինն Քրիստոսի կայր յազօթս, զի մի զրկեսցի ի նահատակութենէ» :

(1) Զարմանդուխտ ցիշուիր արդի ծօնացուցի մէջ, զի ի հնումն զլսաւ սուրբն անունը նշանակելով լւելեայն կը յիշուէին եւ այն միւսներն, «Որ ընդ նմայն կատարեցան» : Այս յաւելուածը յնտին գրիչը եւ ապա սպագրիչը տակաւ առ տակաւ եղծին կամ այլայլեցին :

« Եւ հառաջեց առ Յիսուս .

Տէր իմ, հրաման տուր հոգուս :

Երիտասարդ մի յանկարծ

Կայծակնաթափ սուր շողաց . . .

Ուսկից արդեօք էր եկեր,

Դահլիճ թէ տաք սիրոյ տէր .

Երկինք թէ Հայրն էր զրկած . —

Ոչ ոք գիտէ զայս դիպուած » :

Սանդխոտէն յեասոյ կը նահատակուի Թագէոս, յետ բազկատարած օրհնելց զՀայսաստան աշխարհ եւ մաղթելց առ Տէր . «Տէր Աստուած Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընկալ զիս այժմ եւ արա զնշան ահեղ աստուածութեանդ, զի գիտասցեն եւ ծանիցեն թէ դու միայն ես Աստուած ամենայն արարածոց : Եւ արդ աղաչեմ զքեզ մի թողուր ի ձեռանէ զՎ.ԽՃԱԿՍ Զ.0.Յ » : Հայոց օրհնեալ ազգն երախտապարտ մնաց առ այս սուրբ վիայս : Անդ ի Մակու կայ վանք նշանաւոր յանուն Թագէի, ուր ամփոփուած են նշխարք Թագէի եւ Սանդխոտոյ (<sup>1</sup>) :

«Կուսանք Հայոց նոր Շուշան

Տեսէք ի դաշտ Շաւարչան .

Պայծառ պատկեր կուսանաց ,

Հայոց պստկ պարծանաց ,

Ճակատն ի քող խորոտիկ

ի հով տըւած խոպովիք » :

Ո՞վ կը կարծէր թէ Լուսաւորիչն եւս անդ յԱրտազ պիտի յղանայ ըստ Խորենացւոյն . ի բնակելն Անակայ ի դաշտին Արտազու , պատահի սորա տեղի օթարանին մօտ առ դիրս սրբոյ Առաքելոյն , որպէս թէ ի ներքսագոյն սրսկապանի խորանին , եւ անդ ասեն զյղութիւն սրբոյ եւ մեծի մերոյ Լուսաւորչին : Վասն սրբոյ եւ նորին Առաքելոյ շնորհս ընկալեալ , որ առ հանդսաւորանաւ նորին զլինելութիւնն եղեւ , զնորին ելից զհոգեւոր մշակութեանն պակասութիւն » :

«Խսկ դու վեհ կոյս , որ արդ յերկնից ի խորան՝

Անմահ փեսիդ ի ծոց խայտաս անբաժան ,

(1) Մակու աւան է մօս ի Պայազիս յԱրտազ , ի Պարսկահայս :

Ո՛վ սուրբ Սանդուխտ, նայէ մաքուր յայն կոյսեր,  
Որ հարազատ են քո քոյրեր»։

Այլ սակայն վերջին խօսքն, վերջին փառապսակն Հայաստանեայց եկեղեցւոյ յաւիտենական երգարանին է, Շարականին է : Սա պարզորէն կեղանակէ, այլ սակայն իւր այդ պարզութեան մէջ է իւր վանմութիւնը։ Սանդուխտ կարելի չէր անցուշ մնալ Հայ հին խօսնակներու սրտէն։ Եւ ահա աւիւնն, ասսուածազդեցիկ աւիւնն կը հրայրէ սրտեր։ ո՛վ դուք որ օտարին քնարին էք սիրուհար, դուք, որ օտարին սրտոց կը նայիք, կաղաչեմ յանուն Աստուծոյ պատախաննեցէք թէ կայ Քրիստոնէական ընդհանուր պատմութեան մէջ Սանդխտոյ եւ Զարմանդխտոյ նման սրտայոց եւ հոգեզմայլ մի նահատակութիւն։

Լսենք Շարականը։

«Քեւ պարձի այսօր սուրբ Եկեղեցի, ո՛վ վկայուհի սուրբ Սանդուխտ, որ զհայրականն քո թողեր զպաշտոն, վասն Քրիստոսի հեղեր զարիւն քո սուրբ։ Աշակերտեցար առաքելցն թագէսոի եւ ի հաւատս ճշմարիտս հաստատեցար, ո՞չ խառնակելով ընդ հեթանոսական պաշտօնսն, արժանի եղեր վերանալ առ Հայր»։

Իսկ ես կը պազատիմ առ ձեզ՝ Հայոց կոյսեր, կաղերսեմ, որ դուք,

«Հայոց կուսանք, նոր շուշան  
Բերէք ի դաշտ Շաւարշան»։

Վ.

**Խ Օ Ս Ն Ա Կ** կը հրատարակուի ամէն Շաբաթ օր։

**Տարեկան** զինն է **30** դրուց. **Խռամսեայն** **10** դրուց. **Ճառը** **20** փր։  
Դիւղացի բահանայից **Տարեկան** բաժանորդագինն է **10** դրուց։

Վճարմանն կանխիկ են, դրօմաքուդը եւս կ'ընդունուի։

Հանդիսիս վերաբերեալ գրութիւնն ուղղել, Առ

**Խմբագրութիւն Խօսնակ Հանդիսի**

Ի ՊԱՏՐԻԿԱՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԿԱՆ

Հ Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ  
Վարչական Խորհրդոյն Կրօնական Ժողովոյ  
ՏՆՈՐԵՆ ՀՄԱՅՆԵԱԿ ԵՊԻՍ. ԳԻՄԱՔՍԵԱՆ

Կ. Պ Ո Լ Ի Ս

Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Գ. Պ Ա Ղ Տ Ա Ս Լ Ե Ա Ն

معارف عمومية تمهيل نظارت جليلة سنك رخص طبع اولنشر